

Այսպէս, թէև երկու պարագային և անթարկումի և հետեարար ծառայութեան վրայ է խնդիրը, բայց պարզ է թէ առաջին պարագային մէջ, այսինքն մեղքին ներք՝ գերութիւն է այդ ծառայութիւնը, քանի որ դէպի յուին կը տանի ան և կ'ընկճէ հոգին, իսկ երկրորդ պարագային՝ աշխատանքին և բարոյական շինութեան գործ է կատարուածը, որ կը զօրացնէ բարոյականը: Երկու պարագաներուն մէջ ալ մարմինն է ծառայութեան գործիքը. անով է որ մարդ կը փացնէ իր հոգին, ենթարկուելով անոր իշխանութեան. անով է որ կը բարձրացնէ զայն, երբ կրնայ ենթարկել զայն իրեն: Մեղք տարուած մարդուն ձեռքին մէջ իր

մարմինին անդամները զէնք են պղծութեան և անօրէնութեան, իսկ չնորչքէն սրբուածին համար՝ զէնքը սուրբ գործերու կատարածան, արդարութեան և յալիտեհական կեանքին սուացման: Ասով է որ կը բացատրուի կրօնական առողջ բարոյականի ազդեցութեան տակ արդիւնագործուած ընկերային և քաղաքակրթական կեանքը, որուն ախուր հակապատկերը միայն կը ներկայացնէ ըստորին կիրքերէ և անիրարոյ սկզբունքներէ քայլացուած անհատական եւ ընկերային կեանքիրու տեսարանը: Անհերքելի է առաքելական պատզամը. «Թոշակ մեղաց մահէ»: իսկ չնորչքն Աստուծոյ՝ կեանք յաւիտենից:

Թ. Ե. Գ.

## ՄԱՀ ԵՒ ՅԱԻԻՏԵՆԱԿԱՆ ԿԵԱՆՔ<sup>(\*)</sup>

«Բարի է օր մահուան՝ հան գօր ծննդեան» (ԺՈՂ. Է. 2)

Երէկ մեր Փրկչի Յաղթութեան Ս. Նշանի մեծագոյն տօնն էր — Խաչվերաց — . այսօր Մեսուելոց է Խաչի, այսինքն յիշատակի օրը Անով փրկուած ննջեցեալներուն, անոնց՝ որոնք իրենց հաւատացեալ կեանքը կնքեցին անոր յաղթական նովանիին տակ. հաւատացին անոր զօրութեան ու անով յաղթեցին աշխարհի, և այժմ անխռով կը ննջեն անոր շուրջին ներքեւ, որ կանգնած է իրենց շիրմեմերուն վրայ: Սեր սիրելիները կը ննջեն իրենց յաւիտենական քուանը վստահ անոր ամենայալթ զօրութեան, որմէ կը սարսափին սանդարամետք ու կը սարսի սատանան:

1. — Այս պահուս, անտարակոյս, մինչ ամենուս մտածումը կ'երթայ դէպի մեղմէ բաժնուած մեր սիրելիները, մեր մտքին առջև կը ցցուի կեանքի մեծագոյն հարցը, մահուան ու հանդերձեալ կեանքի յախտենական, կնճուտ, անլուծելի խնդիրը. ուրի են մեր սիրելիները, կ'ապրի՞ն, ի՞նչ է անդենական կեանքը:

Մահուան մտածումը անտախորժ է, եւ թունաւորիչ ու հակառողջապահիկ կը նըրկատուի, սակայն, իմաստութիւն չէ խարկանքներ մշակել, և կոյր ձեւանալ մահուան իրականութեան առջև, ու խոյս տալ կեանքի մեծագոյն հարցը քննութեան ենթարկելէ. աւելի լու է դիմակալել իրազութիւնները, վասնից միրերը ա՛յն են՝ ինչ որ են, ու անոնց հետեանքը պիտի ըլեայ ա՛յն՝ ինչ որ պիտի ըլլար. ինչո՞ւ ուրեմն, պիտի ուզենք անաւուիլու: Ո՞վ կրնայ մոռնալ Հրկեղեղի ահաւոր պատկերը, որ իրական նկարագրութիւնն է աշխարհի մեղաւոր հանութեներու մէջ ընկլուզուած մարգոց կեանքին:

Ամէն պարագայի տակ, անկարելի է խուսափիլ մահուան խորհուրդներ: Երբ մահը կը իւլէ մեղմէ մեր սիրելիները ու կը հաւատնէ մեր աչքերուն ուրախութիւնը՝ սուգ ու թախիծ բիրելով մեղք, չենք կրնար խոյս տալ հետեեալ մտալկիչ հարցումէն. — օ՛լուրէ ան այժմ, կ'ապրի՞ս: Երբ կեանքը երթալով կը հասունայ ու իր վախճանին կը մօտենայ, եւ մենք աւելի բարեկամներ կ'ունենանք միւս աշխարհին մէջ — որոնք մեղմէ բաժնուած են — քան թէ այս աշխարհին վրայ, բանաստեծին հետեեալ բառերը կուգան մեր ըրթունքին:

(\*) Քարօք, խօսաւած Հոլս. 27ի Երկաւարքի օր, Մեծաւոց Խաչեացից բա Հիմ Տուխար, Ս. Գրկիշ վանց Եկեղեցւոյն մէջ:

ծալըր, և Անոնք ամէնքն ալ գացին Խոյսի թագաւորութիւնը ու ես մինակ ննացած եմ հասու: Երբ տարիքը կը լիցուի, ու մեր կեանքը իր սահմանափակումն կը մօսենայ՝ հետևեալ մտածումը անպայման կը յանախէ մեր մտքին: Ամահուանս օրը կը մերձնայ, սակայն, անորոշ է ինձի համար, թէ են անխուսափելու: Աչ ոք կինայ արդիւել զայն: այդ մտածման հետ կուզայ նաև երկուըլ, բնական անաբեկումը ոգնչացումէ, և բնագդաբար կը կառչինք մեղի ծանօթ միավկ կեանքին:

Մահուան խորհուրդին լուծումը զերիվիր է մարդկային ամէն կարողութիւնէ: անչուշտ, գիւրին է խորհի՛ թէ բնական օրէնք մըն է մահը, ինչպէս կ'ըսեն ոմանք, որպէս հակակուած է կննդանական բովանդակ ստեղծագործութիւնը: և թէ ան գոյութիւն ունէր մարդուն ստեղծումէն նոյն իսկ գորիր առաջի Սակառը, որքան ալ որ բնադրան ըլլայ մահը կեանքի ստորին աստիճաններու վրայ, բացառիկ նկարագրի մունի ան մարդուն համար, զանգի, մարզը ընդարձակ իմացականութեամբ ու բանականութեամբ օժտուած միակ է ատին է երկրի վրայ, որ աստուածային աբրաբագործութեան պահը, գլուխ-գործոցը կը նկատուի: Անիկա հատորներ կը գրէ կեանքի նշանակութեան մասին, ու կը խորդուածէ անոր իմաստին ու նպաստին մասին մասամարդ կը վարացին մասին մարդուն: Այսինքն, ինչո՞ւ կ'ապրի եւ ո՞ւր կ'երացի: այսինքն, ի՞նչ է իր ծագումը, մ՞զ ստեղծած է զինքը, և ի՞նչպէս: թէ ինչո՞ւ ստեղծուած է, ի՞նչ նպատակի ուղղուած է իր կեանքը: և կ'երջապէս, ի՞նչ պիտի ըլլայ իր վախճանը, պիտի ապրի մահուանէն յետոյոյ: Ու մինչդեռ ան ծըրագիրներ կը մշակէ այս կեանքին համար, և զուարթ, վարդազոյն երազներ կը կըսսէ: ահա յանիարծ, մահը կը յարձակի իր վրայ, կը խափանէ իր ծրագիրները, ու կը խորասուի իր սկնկալութիւնները: Շուստ, երբ մորդ այս մտքով կը խորհի՛, մահը անմահական կը թուի իրն, ու կը հարցնէ ինչնչիբն պիտի մը մահկանացու մարմին մը հետո: չինք կրնար պատասխանել: բայց քրիստոնեան կը հաւատայ Աստուծոյ բարի ու արդար նախախնամաւրեան: մեր հաւատքը հիմուած է Յիսուսի անսուտ խօս-

քերուն վրայ: օ՛նչ որ կ'ընեմ, զուռք այժմ չէք զիտեր, բայց յետոյ պիտի զիտնաքը: Սակայն և այսպէս, զոնէ մենք կրնանք կատարեալ յստակութեամբ տեսնել մեր անցաւորութիւն նշարիտ իրականութիւնը, ու մեր կեանքի կարճութիւնը հրամայական ստիպութիւն կուտայ մեզի գործի մղեւու համար մեր բովնդակ էութիւնը, մեր բուրուր ոյժերը, որքան ատեն ուր ժամանակ անինք, քանի տարիները կ'անցնին, ստիպութիւնը կ'աւելնայ, ասյմէ, կամ երբէցի պարագայ մը կ'ըլլայ մեզի համար: Մահուան ստուգութիւնը եւ իրմէ յետոյ զալիքին անորուութիւնը անհանելի հանգիստուութիւնը մը կուտան կեանքին: Այս մտածումը կը խորացնէ մեր խորհուրդները, ու կը ասնաձ մեր գոսողութիւնը: Դժուար է ըսկը՝ թէ որքան մեծ կենացինը ըլլալ մարդկային յանդգնութիւնն ու յաւանութիւնն ունենալունը, իթէ մահուան ստուեր երկիրը չազգեկ մարդուն, ու չստիպէր զայն ինքնապահութեան գալու: թէ բացարձակ կախում ունի զօրութիւնէ մը, որ իրն սեաւհական զօրութիւնը չէ: Սոսկայի երկիրնեանք կայ հետեւեալ նախադասութեան մէջ, մարդուն ուղղուած: Ըսպարա ես, ո՞գ մարդ, գո՞ւն, որ փոշի ես ու մոխիրս:

Զ. — Սակայն, Երիսոնեական աստուածոյին յայնուորինը փարատեց այդ մոայը խաւարը մարդկային հոգւոյն վրայէն, ու անմահութեան երկնային լոյսով լուսաւորեց զայն թէ ինչ փոփոխութիւն յառաջ բերաւ Յիսուս մահուան ու հանդերձեալ կեանքի մարդկային հասկացուութեան մէջ՝ Պօղոս առաքեալը կինայ միշուիլ իրեւ լաւագոյն օրինակը: — Պօղոս, որ օր մը զէմ յանդիման կը գտնուէր իր իսկ մահուան խնդրեն, այս ու հանդերձեալ կեանքի մասին կ'ըսէ: օրինի համար ապրիլը Քրիստոսին՝ այսինքն իր երկրաւոր կեանքը ի Քրիստոսու եղած կեանքն է, չի կինար առանց Քրիստոսի կեանքը լըմբոներ: ու կ'աւելնէ մահուան մասին: ուեւ մեռնիլը՝ շահի է ունչու, զանգի մահը զինքը աւելի մօտիկ միասութեան պիտի բերէ Քրիստոսի հետ: Ս. Պօղոս չէր կրնար վարկան միսկ ընդունի՝ թէ երկրաւոր կեանքն է իրավանուրինը, իսկ երգնաւոր կեանքը ստուեւ: Եթեամահու կեանքը փառաւոր է, որովհետ

տե հաւատացեալը աւելի կը մերձեցնէ թիւ սուսի Պօղոսի համար մազը աւելի լաւ է, վասնզի չուտով Յիսուսի հետ պիտի ըլլայ՝ Անոր անձանելի փառքին մէջ. ինչ որ կը յիշեցնէ մեզի մեծ պատմաբանի մը խօսքը իր մահամերձ զատեր ուղղուած. ռուրախ նզիր, զաւակն, չուտով Յիսուսի հետ պիտի ըլլասոյ: Բայց Պօղոսի պարտականութիւնները զինքը կը պահն հոս գետ ժամանակ մըն ալ. մեծ զատ մը. վստահուած է իրեն. հաւատացեալներու սիրոյն, որոնք պէտք ունինի իր առաջնորդութեան և օգնութեան՝ ստիպուած է հոս մետ գետ. Ան կը զգայ թէ իր գործը աւարտուած չէ տակաւին. սակայն, ան զի նայի հանգերձեալ կեանքին, և ո՛չ թէ այս կեանքին. թէկ այս տեղի ստորին շրջանակի մէջ կը զբանիք, սակայն, իր ակնարկը ուղղուած է անդենականին, վիրինին, ուր թէ իր սիրտը, վասնզի հոն է իր Տէրը. ու անհամբեր կը սպասէ այս օրուաւն՝ երր պիտի արտօնուի հոն մտենլ. և վերջապէս, ժամանակը եկաւ, երր ան կընար ըսել. օթարի պատերազմը պատերազմեցաց, ընթացքը կատարեցի, հաւատքը պահեցի. այսուհետեւ ինձի կը մայ արգարութեան պասկը; զո՞ր Տէր, արգար գատաւորը՝ պիտի հասուցանէ ինձի ա՛յն օրը, և ոչ միայն ինձի, այլ նաև բոլոր անոնց՝ որոնք կը սիրեն իր Յայտնութիւնը (Բ. Տիմ. Դ. 7-8): Սուրբ մը միայն կընար ըսել այս բոլորը, սակա հասարակ մահանացուի լինու չէ, այլ հոգեւոր առաքեալի մը, մեծ անսանողի մը, որ ամէն ինչ յանձնած է Յիսուսի, եւ որուան աշքերը ակնկառոյց են յաւիտենական արժէքներու:

Թէկ Աստուած արտօնած է մահուան գոյութիւնը, սակայն, իր Միհածն Որդին անձամբ եկաւ բաժնելու համար զայն: Յաւիտենական Որդին առաւ մեր մարդկային բնութիւնը, և անով անցաւ մահուան ահաւոր փորձառութենէն. մարմացեալ Փրկիչը միհաւ՝ մահը ընկուղ մեր փրկութեան ճշշմարիս միջացը. Յիսուս մենահետով մահը փոխակերպեց. իր մահուան ատեն ըրաւ հետեւալ մեծ խոստումը իր քոյն խաչուած մեղաւոր՝ բայց զղչացած աւազակին. Ալյոօր, ընդ իւ իցես ի գրախախին Հանդերձակ կեանքը խաւարի մթին իշխանութիւնը չէ այլես, վասնզի Փրկիչը մտաւ հոն ու երկ-

նային ճշմարիտ լոյսը շողաց մեռեալներու աշխարհին մէջ:

Այսպէս, Աստուածորդին իր Յարութիւնը յաղթեց մահուան ու մարդկութիւնը պկատեց անոր զերութիւնէն. և մեզի տուաւ մեծ ապոյն խոստումը անմահութեան ըսելով անս եմ յարութիւն և կեանք, որ հաւատայ յիս, թէպէտե մեռանի կեցցէր: Այլքա մենք կրնանք աներկիւր ըսել ա՛լուր է մահ յաղթութիւն քո, ուր է դժոխք խայթոց քո (Ա. Կոր. ԺԵ. 55):

Աստուածային լոյսը՝ զոր Աստուածորդին արձակեց ապագայի ահաւոր իրականութիւններւն վրայ՝ Քրիստոնէական կրօնաքի փառաւոր մենաշնորհն է, ուրիշ ո՛չ մէկ կրօնէ, անկէ առաջ և անկ յետու, կրցաւ աւալ մարդկութեան այդ աստուածային Յայտնութիւնն ու փրկութիւնը:

Յիսուս մհուա՝ սրբկելու համար զանոնց որ մահուան երկիւղով իրենց ամբողջ կենաց առեղութեանը զերութիւն մէջ էին» (Երբ. Բ. 15): Քրիստոս լուսաւորց մահը, ու քրիստոնէն համար ըրաւ ա՛յն ինչ որ բնաւ եղած չէ անկէ առաջ: Իր բնական ու իրական գէմքով ճանչցուց մեզի մահուան ուրուականը, և մեզի առւաւ մեծագոյն հաւատափիքն ու հաւատքը՝ որ մեզ կարող կընէ ըսելու. ԱՄԵՆՔ կը նայինք մահուան՝ Յարութեան և գալիք աշխարհի կեանքին համար:

Ահաւ ասիկ, ա՛յն է քրիստոնէական հաւատքը՝ մահուան ու հանդերձեալ կեանքին նկատմամբ, որ անձառելիօրէն փառաւոր է. սակայն, մենք մահկանառուներս յեղյեղուկ ենք ու վախկուտ. մերը կը տակարան հաւատքը մէջ, ուստի, պէտք է հաստատ հաւատք ունենալ Յիսուսի խօսքերուն ճշմարտութեան վրայ, եւ մեր արտօնութեան ու գժբախտութեան ժամերուն, երբ մեր մարդկային բնութիւնը փորձի կ'ենթարկէ մեր հաւատքը, յիշենք Փրկիչ միմիթարիչ խօսքերը. «Թո՞ղ ձեր սիրահերը չխոսվին, հաւատացէք Սատուծոյ և ինծի, իմ հօրաւ անց մէջ շատ օթեաններ կան, եթի չըլլային, պիտի չըսէի ձեզի: ես կ'երաթամ ձեզի տեղ պատրաստելու համար. և պիտի զամ գարձեալ ու ձեզ հետս առնեմ, որպէսզի, ուր որ ես եմ, դուք ալ հո՛ն ըլլաք» (Յովկ. ԺԵ. 1-3):

3.— Արդ, երբ մահեն նկատի կ'առնուի  
իր այս ճշգրիտ խմասով, երբ քրիստոնեան  
չէ գտինաբ մտնուան երկիւզէն, այլ ընդ-  
հակառակն, անձանօք կը սպասէ այդ օր-  
ուան՝ որպէսզի կարևոս գէմ-յանքման  
վայելի Աստուծոյ ներկայութեան չնորհքը,  
ա՛յն ատեն կը ճշմարտուի Փաղողովին ի-  
մաստուն խօսքը՝ թէ մեառւան օրը աւելի  
լաւ է քան թէ ծննդեան օրը։ Բայց, պիտի  
առարկին շատեր, ի՞նչ տարօրինակ հաւաս-  
տում, միթէ բնական զգացում չէ՞ որ՝ երբ  
մէկը կը ծնի, իր բոյոր պազաւաններն ու  
անոնց բարեկամմերը կը հրուէն և կ'ու-  
րախանան։ մինչեռ, երբ մէկը մենափ,  
անմիջապէս մահուան տիրոր հրեշտակը իր  
սև թէերը կը ապարածէ անօր տան վրայ,՝  
տրտութիւն, լաց ու կոծ կը տիրէ իր ծը-  
նողքին ու ազգականներս չըջանակին մէջ,՝  
ամէնքն ալ կ'ողքան որ զինքը կորանցու-  
ցին, և շատ անզամ յուսանասորէն կը կո-  
ծեն ու կ'ողքան։ այս ատեն, գուն ըսէ  
թէ մեառւան օրը ծննդեան օրէն աւելի  
լաւ է։ ո՞վ կ'ուզէ հաւասար քեզի, ի՞նչ  
անմասս խօսք, պիտի սեն։ սպական,  
այգէս չէ՞ միթէ Աւելարանի մէծազոյն  
ճշմարտութիւններու համար, ամէնքն ալ  
տարօրինակ ճշմարտազանցութիւն (paradox)  
չէ՞ն թուիր մարդոց, գոր օր. և Երանի՞ սպա-  
ւորոց, զի նոքա միխթարեսցին։ և Երանի՞  
աղքատաց հոգուզ, զի նոցա է արքայու-  
թիւն Աստուծոյ, «ի՞թէ կամլից ոք գալ  
առ իս, ուրասից զանձն իւր, և առցէ զսաչ  
իւր և եկեսց զինի իմ։ կամ «մը քառանէ  
զանձն իւր՝ կորուցէ զնա, և որ կորուցէ  
զանձն իւր զան իմ՝ զացէ զնա։ և այս-  
պէս բազմաթիւ համարներ, որոնք առաջին  
ակնարկով տարօրինակ ու հակասական կը  
թուին մեզի, սպական, երբ ուզենք անոնց  
խորունկ իմաստին թափանցել ու հասկնալ  
զանձնք քրիստոնէական լոյսով, պիտի տես-  
նենք որ աստուածային խորախորհուրդ ի-  
մաստութիւն կը բռվանդակին անոնք։ Այս-  
պէս է հան պարագան ժողովովի վերջիշ-  
եալ խօսքին։ Պէտք է անմիջապէս աւել-  
ցնել՝ թէ այս հաւաստումը բարի ու ար-  
դար հաւատացնեալին համար է, և ոչ թէ  
մեղաւորին։

Թէ ի՞նչպէս արդարի մահուան օրը  
ծննդեան օրէն աւելի լաւ է՝ հետեւեալ  
պատճառները կուգան ապացուցանել։

Ա. — Ամենէն առաջ, պէտք է զիտել՝  
թէ մահուան օրը վանդը անցած է ալիւս,՝  
ու հաւատացնեալը պահած է իր հաւատին  
խոտովանուրիւմը, ամուր, մինչև վեցը։  
երբ մահուակը կը ծնի, ոչ ոք կնայ ըսէի՝  
թէ անիկա բարի՞ պիտի ըլլայ, թէ ոչ՝ չար։  
ի՞նչ պիտի ըլլայ անոր մանկաթիւնն ու ե-  
րիտասարդութիւնը, պատօւածը անուն մը  
պիտի ունենայ, թէ ոչ անպատիւ, ոչ ոք  
կրնայ երաշխաւուրի՝ թէ քրիստոնէական  
մաքոր կեանք մը պիտի գարէ, և ոչ թէ  
անառակ, կ կիխու ու վասավակը Չենք գի-  
տեր թէ կեանքի մէջ ի՞նչ փորձանքներու  
և վասանքներու պիտի ենթարկուի փիշի-  
քապէս ու հոգեպէս, որոնք զինքը պիտի  
մոլորեցնենն ու մեղքի ճամբանն մէջ նեանեն։  
Ան կը նմանի — ի՞նչպէս աշխարհ եկոց առ-  
մէն մանկանցու — ալեկոծ ծովուն վրայ  
առազաստ բացող նաւու մը, որուն համար  
երկիւզ ունինք թէ նամարեկութեան պիտի  
ենթարկուի ու կործանի, և պիտի չկարենայ  
անանգն խաղաք նաւահնագիստ հանդիւ։  
Սակայն, երբ իր կեանքի ընթացքը կատա-  
րած է, իր հաւատքը ամուր պահած, ու  
կեանքի բոլոր փորձանքներէն անվասնդ  
անցած և Յիսուսի խաղաղութեան նաւա-  
հանգիստը ժամանած է, ա՛յն ատեն, մեր  
մասվախաւթիւններն ու կասկածները փա-  
րատած կ'ըլլան, և անիկա անդորրաթեամբ  
կը ննջէ ի Քրիստոս։ ուստի, իրաւունք  
չունի՞ ժողովովը ըսերու՝ թէ մեառւան օրը  
ծննդեան օրէն աւելի՝ լաւ է։

Բ. — Քրիստոնէան իր մահուան օրը  
աւերած կ'ըլլայ Աստուծոյ կողմէ իրեն  
յանձնուած կեանքի գործը։ իր ծննդեան  
օրը, զի նոր պիտի սկսի իր կեանքի ըն-  
թացքը, ապագայի համար յոյսեր միայն  
ունինք՝ թէ լաւ զործեր պիտի կատարէ,  
սպական, մահուան ատեն — բարի կեանքի  
մը փակման օրը — կրնանց որոշակէս ը-  
սել թէ ի՞նչ ըրաւ ու ի՞նչպէս ապքեցաւ,  
եւ վասահ ըլլալ թէ Աստուծոյ հաւատա-  
րիմ թաց, ու անոր գատին համար աշ-  
խաւեցաւ։

Մէծ գործի մը կամ ձեռնարկի մը վեր-  
ջաւորութիւնն աւելի՝ փառաւոր է քան թէ  
սկզբնաւորութիւնը։ մենք կ'ուրախանանք՝  
երբ չէնքի մը առաջին քարը կը զննենք։  
երբ կիմարկէքը կը կատարինք, սպակայն,  
ալ աւելի չէ՞նք կրնանք իրնուիր, երբ վերջին հարը

իր աեղքը զետեղենք, ու չէնքը կանգնի մեր ասջեւ աւարտած ու զեկցիկ:

Եղբ ամենէն աւելի կուրախանայ երակրպութը, ցանքին ասեն, երբ կը սերմանէ յոյսերով, թէ ոչ հանձքի ժամանակ, երբ իր քրտինքին արգիւնքը կը հնձէ հրճուանքով:

Գրիստոնէական կենքը կը նմանի զլպղոցական ողոց կենքին, զարոց զացած առաջին օրը աւելի կ'ուրախանայ աղամ, թէ ոչ զերջին օրը, երբ կ'աւարտէ իր առմը, յաջող քննութիւն կուտայ ու վլկայականը առած ցնծութեամբ կը բրէ իր ծնողին, անոնց գնահատանքին արժանանալով, ու կը վայելէ արձակուրդի հանգիստը: Մահը քրիստոնէական կենքի արձակուրդն է, աշխարհի յօդիութիւններէն աղատելու և հանգելու համար: Հաւատացեալին կենքը նման է գործարքի ժամը աշխատանքի օրուան մը, ե՞րբ աւելի գոյնւնակութիւն կ'զայ, գործի սկսած ատեն, թէ ոչ գործը աւարտած ժամանակը:

Քրիստոնէին կենքը վազքի մրցում մըն է կենքի ասպարէզին մէջ, հոգնորու բարոյական արշաւ մը: Ամէն ոք զիտէ թէ մրցութերու մէջ զաղողը մնէ հըգառուանք կը զայ երբ իր մրցակիցներէն ամենէն առաջ կը հասնի որոշագորուած կեսարին ու մրցանակը կը շահի նիւելով բազմութեան ծափականութիւններն ու կեցցւները: Մեր կենքն ալ նպատակի մը չլողինք, մենք ալ աւելի ուրախ պիտի չըլլամնք՝ երբ հասնինք մեր նպատակակէտին ու մրցանակով պահուինք, քան թէ երբ գետ նոր կը սկսինք մեր կենքի ասպարէզը, որուն զիտակցութիւնն իսկ չունինք մեր ծնած օրը:

Վերջապէս, հաւատացեալը հոգեւոր զինուոր մըն է: Ե՞րբ ամենէն աւելի կ'ուրախանայ զինուորը, առաջին անգամ պատերազմի փողը հնչած ժամանակը, որ զինքը ապագի զաւոր կը կանչէ, թէ ոչ, երբ երկար կորսներէ վերջ, մնե գտուարութեամբ կը յաղթէ թշնամիին, ու յաղթական կը վերադառնայ պատերազմէ: Քրիստոնեան ալ չլու մզեր հաւատաքի բարի պատերազմը ընդգէմ խաւարին ու սատանային, ընդգէմ չարին ու մեղքին: ու երբ Աստուծոյ օժանդակութեամբ պարտութեան

կը մատնէ թշնամիին, Պօղոս առաքեալի հետ կրնայ զոհի՝ «Զբարուք պատերազմն պատերազմեցայ, զընթացսն կատարեցի, զհաւատոն պահեցի: Այսուհետև կայ մային ինձ արգարութեան պատկն, զոր հաւատացէ ինձ Տէր յաւուր յայնմիկ արգարն դատաւուր, ոչ միայն ինձ, այլ և ամեննեցուն, որ միրեցին զայտութիւն նորաւ:

Արգարե, երանելի է այն քրիստոնեան, որ կրնայ ուսանելի կենաքի մահասուութիւնն՝ առ սոս Յիսուսի աշակերտով, որ կրնայ աշխատի Անոր զտափին համար՝ իրրետուի գործաւորը, որ կ'ընթանայ քրիստոնէական վազքի մրցումն մէջ, որ կը զինուորազրի Յիսուսի բանակին: անոր մահուան օրը լաւագոյնն է իր կեանքի բոլոր օրերուն, վասնզի անիկա աստուածային վկայական պիտի ստանայ՝ իր կեանքի զլպղոցին, վաստակաբեկ յոգնութենէն յիտոյ մշտական հանգստահան պիտի արժանանայ: Իր կեանքի իտէակին պիտի համեր, և արար զատաւորը զինքը պիտի պահէ երկնային անիտառամ զափնուով: Իր թշնամին երկուուն վրայ յաղթական պիտի ըլլայ, ու երանեական հրաւէր պիտի ընդունի յաւուտենական կեանքի:

Դ. — Մահուան օրը ծննդեան օրէն լաւագոյնն է մահաւանդ անոր համար՝ որ հաւատացեալը ա՛լ աւելի կը մօտենին է իր Փրկչին: Յիսուսի հետ լլալու գերազոյն հոգեւոր երշանկութիւնը ըմբուխնել կուտայ անոր: Խնչպէս առաքեալները անձանոք կ'սպասէին Տիրոջ միանալու, եւ իրենց կեանքի իւրաքանչիր օրը զիրենք քայլ մ'աւելի կը մօտենէն Յիսուսի, ու ինչպէս Պօղոս առաքեալ անհամբիր կը սպասէր ա՛յն օրուան՝ երբ բոլորովին Տիրոջ հետ պիտի ըլլար, ու վայելէր անոր աստուածային ներկայութեան երանութիւնը, վասնզի ա՛յդէ հաւատացեալի կեանքի իտէակն ու նըսպասակը:

Ե. — Մահուան մահին վրայ է որ ամենէն աւելի մարդիկ կ'ըմբռնեն աշխարհի իրական արժէքը: Կեանքի ընթացքին աշխարհ կը մողորեցնէ մնզ: կը հաւատանք իր խսոսութերուն ու կ'ընդունինին իր շըալլած հաճոյքներն ու վայելքները, որոնք անցաւոր են, սակայն, մահուան տան մենք յստակօրէն կը տեսնենք թէ խմա-

ուղևին խօսքին համաձայն, աշխարհը «Ունայնութիւն» ունայնութեանցո է։ և եթէ նոյն խոկ ամբողջ աշխարհը մնջի պատիառ նէր, ու անոր բովանդակ հարստութիւնը մեր սեպհականութիւնն ըլլար՝ ոչինչ պիտի շահէնք, քաջ պիտի ըմբռնենք Տիրաւանդ պատուերը՝ թէ ո՛մնչ օգուու կընէ մարդուն, եթէ ամբողջ աշխարհը շահի, ու իր հոգին կորսնցնէ» (Մաթ. մ.ջ. 26)։ Այնի բրած ենք աշխարհ մեր ծնած օրը, հատեարար ոչինչ կրնանք առանիլ մեզի հետ մեր մահուան օրը։ Աստուծոյ վրայ սևնացած մեր հաւատքն ու նուրիսումը պիտի կրնանքիմայն խաղաղութիւն և հանգիստ չորսկել մեր հոգւոյն։

Ե. — Մահուան օրը լաւագոյն պատեհութիւնն է հաւատացեալին համար, զօրաբար վկայութիւն տալու Յիսուսի, իր ան կատարելապէս կը գտանգիք որ իր ամբողջ կեանքի ընթացքին Տէրը իրեն հետ եղած է միշտ, օճած է իրեն և առաջնորդած գէպի բարին։ Ու ափիկա լաւ ազգեցութիւն պիտի թողու զինքը ըրջապատողներուն վրայ, իր ազգականներուն ու բարեկամներուն վրայ, իրեն բարի օրինակ մը։

Զ. — Վերջապէս, կարեռաբազոյն պատճառը, զոր ամենէն վերջը թողուցինք, այն է՝ որ մահուան օրը հաւատացեալին կը բրած իր յատիսնեական երշանկութիւնը, այսինքն երկնային անվախիւն երանական կեանքը։ Աստուծոյ ներկայութեան արժանացած, վասնզի սուրբերու մեծագոյն զարձատութիւնն է Աստուծոյ եսիլը, որ գերիշվեր է մարդկային միտքէն և անձառիլի, ու զոր ափն ոչ ետք և ունի զայն պիտք է համբերութեամբ սպասել այդ երջանիկ օրուան, վատահ Աստուծոյ արգարութեան ու սիրոյն, այսինքն, ո՛չ ոք իշխանութիւն ունի անբնական միջոցներով կանինի այդ օրը։

Մինչ արդար հանգուցեալին ազգականները կուլան անոր թարմ հողակայտին վրայ, անոր հոգին երկինք սլացած՝ աներեակայիլ փառքի մէջ յաւերժական ուրախութիւն կը վայելէ, իրենց գիւռուն վերը, Արդարե, այն ատեն, ապանվարար, անոր մահուան օրը ծննդեան օրէն հազարա պատիկ աւելի երջանիկ է։

Գ. — Պէտք չենք աեսներ զարձեալ շեշտելու թէ մահուան այս երջանիկ օրը արդարներու իրաւունքն է, սուրբերուն ու

Թրիստոսի ճշմարիտ հաւատացեալիներուն վերապահուած է միայն, և ո՛չ թէ մեղաւ ւորներուն, պրոնց կը սպասէ յաւերժական գատապարտութիւնը. անոնց համար, անշուշտ, իրենց ծննդեան օրը աւելի լաւ էր քան թէ մահուան զժբախտ օրը։ Սրբանքներուն համար, որոնք կ'ապրին անհարատ կեանք մը, զատապարտութիւն չկայց այլ անվայրման երանութիւն։

Մարգիկ կը մեռնին, առհասարակ, ա՛յնպէս, ինչպէս որ կ'ապրին, ինչպէս որ կ'անցնեն իրենց ամբողջ կեանքը. եթէ քրիստոնեան իր ավիտրիը ուրազած է միշտ իր կեանքին սպասակակէտին՝ Յիսուսի, և ամենունք Անոնց կ'ապրի, Անոր կը հետեւի, իր կեանքի բոլոր օրերուն ընթացքին Անոր լոյսին մէջ կը քայէ, անտարակրուր իր կեանքի վախճանն ալ Անոր լոյսին մէջ պիտի կնքէ։ Խոկ, ընդհակառակն, այս աշխարհի մէջ միշտ մեղաւոր կեանքով ապրողը ինքնինքը զատապարտութեան կ'ենթարկէ ու մեղքի մէջ ալ կը փակէ իր մեղուալից աշքերը։

Իրեն վերջնին կէտ, անհրաժեշտ է հաւատացնելու զայն, պէտք է համբերութեամբ սպասել այդ երջանիկ օրը լաւ է քան ծննդեան օրը, ո՛չ ոք երաւունք ունի փալթացնելու զայն, պէտք է յաւիտենական կեանք, յաղթելով մահուան ու փրկելով զմեզ խաւարի իշխանութենէն, ուստի վատահ պէտք է ըլլանք իր աստուծային սիրոյն ու խսուման՝ քալելով Աւետարանի ճամբէն։ Ապրինց իրեւ ճշմարիտ քրիստոնեաներ, որոնք չեն վախճառ մահուան ուրուականէն, այլ, ընդհակառակն, միշտ պատրաստ, ուրախութեամբ կը սպասեն իրենց կեանքի վերջին օրուան, համոզուած ըլլայով որ այդ օրը իրենց յաւերժական երանութեան նախօրեակն է։ Այս համոզումով ու հաւատքով փառաւուրենք կեանց և անմահութեան Տէրը, որ է օրհնեալ յաւիտեանս։ Ամէն։